

# ՄԱՇՏՈՅ ՎԱՐԴԱՊԵՏ

Գրիչ այբուբենի, քարգմանիչ,

աւետարանող եւ մատենազիր

(Տար. եւ վերց)



իմա Աղուանից աշխարհին կարգն  
էր Մաշտոյի « ամենափիսի » ասա-  
դանդին եւ աւետարանչական  
գործունէութեան բարիքն ընդու-  
նելու : իր գէմի եղած Բնիսամին  
Աղուան երէցէ մը կը սորզի Աղ-  
ուան « բարբարոս » լեզուին հանդամանքը, եւ  
շուտով աննաց ալ յայրաբէտ տառեկ իր վեր-  
նապարգիւ կորիլ աշողակութեամբն, եւ աւե-  
տարանչութեան մէջ յառաջազէմ իր աշակերտու-  
ներէն երկուքը հաւատացեալ Աղուանիրուն  
վրայ վերակացու ձեզուղ Հայուատան կը գառ-  
նայ պահ մը հոն անցընելու, Սահակ Կաթողի-  
կոնին եւ նոր գահակալած Արտաշէս թագա-  
ւորին (իրք 421) ներկայանալու եւ տեղիկու-  
թիւն տալու Աղուանից աշխարհին մէջ գործած-  
ներուն վրայ, եւ յետոյ կրիլն կ'ուղեւորի Աղ-  
ուանից աշխարհը, այս անզամ իրենց թագաւո-  
րին հրամանն առներով նոր գարութիւնը յառաջ  
տանելու, աշակերտներ գտնելու, գարոցներ  
բանալու, եւ անոնց հասոյներ կարգել տալու.  
Մաշտոյի այս տառեկու պարգևնեւն եւ անոնց  
ուսուցման տուած զարկէն ոգեւորուած է որ  
Աղուանիներն ալ քիչ յետոյ՝ իրենց երեմիւ եւ  
պիսկովսի ձեռքով՝ կ'ունենան Ս. Գրքի թարգ-  
մանութիւն :

Հոնկէ կ'անցնի Մաշտոյ Վրաստան ուր տես-  
չական պտոյս մը ընելէ, եւ ամէն կողմ վար-  
դապետէլէ, ու պատուէրները ու յանձնարա-  
բութիւնները ընելէ յետոյ կը գառնայ Հայաս-  
տան, փակելով իր աւետարանչական շրջանը  
« ի սիրուս ենթանուաց » եւ մեծապէս ամրա-

սիրդիլով Հայաստանի՝ իր զրացի այդ երկու եր-  
կիներուն վրայ կրնական եւ բարոյական  
խաղաղիկ գերիխանութիւնը, որ ամերան եր-  
կա ասեն անձնամէ մէկուն Վրաստանի՝ թէ՛  
եկեղեցին եւ թէ՛ գրականութեան վրայ իր մնձ  
ազգեցութիւնը դործեց :

Այսուեւեաւ ա՛լ Մաշտոյ կը նուրիէ բնա-  
գիւը՝ մէծն Սահակի հետ՝ համակ իր բնիկ  
երկրին, ու մանաւանդ իր ազգին գրականու-  
թիւնը մշակելու : Եւ Սահակ իր առջի սովո-  
րութիւնն համեմատ կը ձեռնարկէ թարգմանե-  
լու եւ զրելու : Բայց պէտք էր արուեստին  
հմուտ եւ կիրթ օգնական թարգմանիչներու  
թիւը աւելցնել : Այս նպաստակով Մաշտոյի  
առաջին աշակերտներէն Յովսէփ Պաղացին, եւ  
անոր նետ Եղիշէկ Կորզացի զրութեացն Եղիսիս,  
որպէս զի հնա հնա Ասորի Եկեղեցւոյ հայրե-  
րուն ճագա կրոսական զրութիւնները (1) հայե-  
րէնի թարգմանելով զրկնն, ու յատ Յովսաց  
երկիրը անցնելով հարկ եղած ուսումը եւ հրմ-  
տութիւնը ստանան հելլնական ինուըն՝ թարգ-  
մանչութեան արուեստին կատարիկապէս սիրա-  
նալու համար : Արդարեւ Յովսէփ եւ Եղիշէկ  
Վերզպեհավ թարգմանութիւնները սասորերնէ  
ընելով զգիկներ Մաշտոյի եւ Սահակի եւ այս  
պէս ընծայեցնել նորահաս հայ գրականութեան՝  
կանխագոյն պատուները :

Յովսէփ եւ Եղիշէկ երկար չեն եղած Պոլիս՝  
եւ ոնր աշակերտակիցներ Ղեւոնդ, եւ Մաշտո-  
յի կենսագիր Կորիւն ելան հոն իրենց միանա-  
լու : Հոնկէ ձեռք բերին Ս. Գրքի « հաւատա-  
տուն » հաւատարիմ, ապահով բնագիրները,  
եկեղեցւոյ հայրերու թողած կրօնական գրու-  
թիւնները, եւ Նիկիոս ու Եփեսոսի կանոնները,  
ու այս ամէնը հետերնին բերած դարձան Հա-  
յաստան, ներկայացիցն Մաշտոյի ու Սահակի՝  
Մէծն Սահակ, քաջանուու յոյն լեզուի Փար-  
պեցիր համեմատ, կը ձեռնարկէ ահազին աշխա-  
տութեան մը . կանխա Մաշտոյի եւ իր աշա-  
կերտները ձեռքով առձենն պատրաստ օրինակ-  
ներէ փոթով յունարէնէ թարգմանուած Ս. Գրքի  
ամբողջութիւնը, եւ եկեղեցւոյ հայրերու կրօ-

(1) Եւ ոչ է Ս. Գրքը (Ասորերէնէ) նաև Թարգմա-  
նն, ինչպէս ինքան իւրաքանչ է Փոքր Կորիւն : Այդ նոր  
Թարգմանութիւնը յունական ընտրելազոյն նոր բնագիր-  
ներէ յետոյ տեղի ունեցաւ :

հական գրքերը՝ նոր բերուած հաւատարիմ ճշշ-  
գրիս բնագիրներու հետ բազմատեղով ուղղել  
Եղիկի հետ, եւ աւելցնել չառ մը Ս. Գրքի  
մեկութեանց թարգմանութիւններ :

Ուրիմի սապէս կարելի է զասակարգել,  
Կորինի պատութեան ճշգրիս հետևողու-  
թեամբ սառերու դիւտին անմիջական յաջոր-  
դող գրական գործունէութիւն :

1. Մաշտոցի թարգմանութիւնը (իր երկու  
աշակերտներուն հետ) ամբողջ Ս. Գրքի, որով՝  
հետեւ, ինչպէս որոշակի կ'ըսէ Կորին, Սովոչու  
բոլոր մարզաբներով, Պօլո՞ր բոլոր ասաքնալ-  
ներով՝ Ծինուար աեւտարանով՝ հանդերձ հայա-  
րարաւ եղան : Այս թարգմանութիւնը եղաւ  
յունաբէնի թէպէտ ոչ լաւագոյն բնագիրներէ :  
Արդէն սեղը Սամուսատ յունական ազգեցու-  
թեան հնթակայ միջազգի մը, աստուազակիր կը  
վկաչէ, բայց ուղարկի Կորինէ վկայութիւն  
ունինք(1) : Ուրեմն չէ կարելի, գէթ արտաքին  
վկայութեան համեմատ, ընդունէլի է Ս. Գրքի  
ասազնի թարգմանութիւնը սառերինէ եղած  
ըլլայ, ինչպէս կ'աւանդէ նորենացի :

2. Թարգմանութիւնը Սահակի, հաւանօրէն  
դարձնել յունաբէնի որուն հմտագոյն էր :

3. Թարգմանութիւնը Ասորի եկեղեցուց  
հայրերու թղոած կրօնական գորութեան, ձեւ-  
ռամբ Պահանցի Յովսէփի եւ Կողարցի Եղիկի :

4. Սահակի եւ Եղիկի սրբազութիւնն Ս.  
Գրքի ամբողջութեամբ՝ ընտրելագոյն յոյն բնա-  
գիրներու համեմատ : Եւ ուրիշ թարգմանու-  
թիւններ նոյն երկութիւն՝ մեկսարանական գըր-  
քերէ, տարձեալ յունաբէնի, որոնց մէջ էին մած  
հաւանականութեամբ կիւրեղի եւ Ուկիրեանի  
գործերը :

մեծ հողին : Բոնաւորներու ձեռքին կալանա-  
ւորներ ազատել, ներուու չնորհել տալ ամբաս-  
տանեալներու, յանցանքներու, անիրաւ պարտ-  
քերու համար եւ այսպէս ամենուն ճանշնել  
իրենց գիտացածէն աւելի բարձր օրէնք մը, ար-  
գարութեան, սիրոյ եւ զթութեան, արգարեւ  
գերափայլ տիպարը ներկայացնել էր ճշմարիտ  
եկեղեցականի որ հեռու ըլլալէ իշխանաւորնե-  
րու զեղմանց արծաթագին արբանեակը կամ  
լեզուակապ հանդիսաւեսը, գիտէ իր սաստովը  
կասեցնել զանոնք կամ մեղմել գէթ :

Կը հասաւատէ նաեւ բազմաթիւ տեղեր մե-  
նաստուններ եւ կը լեցնէ վմականներով որոնց  
յաճախ կ'երթար միանալ՝ անապատական իհան-  
քի ամենէն խիստ կրթութեանց մէջ անձովը  
օրինակ տալու աշակերտներուն : Յաճախ այդ  
մենաստուններէն իշնէն կը սափառէր՝ մօսակայ  
եկեղեցներու երեցներու ինդրանքով՝ օդնելու  
անոնց եւ լուսաւորելու իրենց ժողովուրդները,  
ճշշ ինչպէս կը պատմէ Ագաթանգելոս Գրի-  
գոր Լուսաւորիչի համար (Ճի՞Գ) : Անսպատա-  
կանի, միայնաւոր կեանքը՝ հանդերձ աշա-  
կերտներու եւ հետեւողներու խմբով՝ այն գե-  
րագոյն աստիճանն էր աստուածամիրձ կեանքի  
եւ սրբութեան որոն փառակալին հանմիլ կը  
գգտէին այն ժամանակներու եկեղեցականները  
եւ այդ կեանքի հզօր մազնիսականութիւնը ան-  
շուշտ հեշտական բան մը կը զարմէր զայն իր  
ընտելականներուն, զի դժուարաւ կը բանումէին  
անկէ գալ ։ Աստուծոյ մշակ ։ ըլլալու գործ-  
նական կրօնաւորութեան : Ամբողջ աշխարհի  
մը, ազգի մը հոգեւորական վերակազմութեան  
հոգն անզամ արգելք չէր ըլլար երբեմն այդ  
միայնաւորի կեանքի ձանձրութիւնը անցընթալու:  
Սահակ կաթողիկոս գիտենք որ իր կաթողիկո-  
սութեան պաշտօնին մէջ ալ չէր հրաժարած  
այսպիսի խստակեցիկ կեանքէ եւ աշակերտնե-  
րու խումբ ստանալէ, նմանապէս Մաշտոց՝ որ  
իր հանրօգուտ մեծափառ կեանքին վերջի չրջանը  
կը զառնայ կը յանդեցնէ նոյն միայնաւորի  
կեանքն որուն մէջ ակիզը առած էր այն, իր  
շորջը, իր մօսականներուն, եւ հեռաւոր եր-  
կիներու մէջ ծաւալած էր սրբակեցիկ, մեծա-  
հանձար եւ մեծափործ եկեղեցականի համբաւը :

Իր գործակցին ու զուգականին՝ Սահակ  
կաթողիկոսին մահէն ետքը անշուշտ իրմէ զատ

Մաշտոց իր առաքելական գործունէութիւնը,  
թարգմանչի, աւետարանչի եւ ուսուցչի զե-  
րերը կատարելէ զատ՝ իրը բարձր եւ ազդեցիկ  
եկեղեցական՝ գործական արքարութեան ու  
զթութեան օրինակով ալ կը ճառագալթէր իր

(1) Էջ 33. Ձեկեղեցական գրոց (Ձեկեղեցը Կոտակա-  
րանաց, Ս. Գրքը) զումարութիւնն կանխար յունական բար-  
բառուն՝ ի հայրէն զարձագեալ . . . զառաջազին զյան-  
կարծագիւս զիքութանակի զթարգմանութիւն :

մէկուն չէր կրնար տրուի կաթողիկոսութեան յաջորդելու պատիւը, եւ թէպէտ մէր պատմութեան մէջ բացայաց չէ յիշասակուած իրողութիւնը, սակայն անկարիի է տարակուով թէ Մաշտոց էր որ արգեամբք եթէ ոչ պաշտօնապէս վարեց կաթողիկոսութիւնը այն վեց ամիսներուն մէջ որ կը մնային իրեն ապրիլ իր ընտելակին Սահակի մահէն յետոյ : Ասոր հաստատութիւն տալ կը թուին Սահակի մահուընէ ետքը Մաշտոցի վարած կեսանքին վրայ Կորիւնի սա առողերը . «Բայց թէպէտ միայնառութեանն որտութիւն չըողոյր զուարգանալ, սակայն զաւեսարմնական ընթացմն եւ զինակացրութիւն սրբոյ եկեղեցւոյ շնորհաքն Աստուծոյ առանց պակասութեան տանէր» : «Եւ մինչգետ այնպէս մերձաւորացն առ իրեն զոփեւոր ենանդ ունէր, եւ բազում թութիւն խրատագիրս եւ զգացուցիչս ընդ ամենայն գաւառու առաքէր . . .» : Հայաստանի թորոյ գաւառներ հովուոր ենանդի մէջ պահելու, իրատկու, եւ զգուշացնելու համար համայն հայ ազգը, հայրապետէ մը միայն կրնայ սպասուիլ, եւ արդարեալ Սահակի յաջորդութեան պատիւը որի՞ կրնայ տրուէլի բացի Մաշտոց՝ որ գաղափարներով անոր խորհրդակիցը, ձեռնարկներով անոր աջակիցը, եւ պատով զուգակիցը եղած էր, եւ որ մեծամեծար ուսուցիչն էր տաղանդաւոր եկեղեցականներու ընտրելացոյն խումբի մը, որուն մէջն էին եղանիկ, Կորիւն, Ա. Ղեւոնդ, Թովումի Պալմացի, միւս Յովսէփ (յետոյ եպիսկոպոսապետ), Յոհան, Արձան ևն :

Այսպիսի եկեղեցականներ կրթած, կազմած եւ ազգին ընծայած ըլլալոր լոկ բաւական իրաւունք պիտի տար Մաշտոցի, եթէ չըլլացին իր միւս գործերը, ժառանգելու անանց փառք եւ յաւերժական երախտագիտութիւնը ազգին :

Եկեղեցի վերակացութեան, արժանաստաց պատիւը երկար չէր կրնար վայելել Մաշտոց, ասքիքով ու արգասիքներով ծանրացած. եւ վեց ամիսներ նաղիւ անցեր էին երբ, կար կրւագութիւնէ մը ետքը, իրը 440ին, հասաւ մահը սպանչելի ծերունիքին, երբ զեռ վառ ու կազմէ իր պաշտօնին գլուխը՝ Հայոց բանակին հետ կը գտնուէր, ինչպէս օրէն էր հայրապետին ըլլալ, Նոր-Բաղաք (Վաղարշապատ) շրջապատուած

աշակերաններէ , որոնց գլխաւորը՝ Յովսէփ (յետոյ կաթողիկոս՝ հրամանով նոյն ինքն Մաշտոցի, Ղազար Փարգեցիի համամատ) եւ աւագ նախարարներէ , ինչպէս Վահան Ամատունի (հազարավեա այսինքն իրը հայր վերակացու ընդհանուր Հայաստան աշխարհին), Հմայեակ Մամիկոնեան, ևնն :

Իր մահէն քանի մը տարի առաջ է միայն այն նամակը զոր Սահակի հետ շարադրած ու դրկած է իրը պատասխան Պորկոյի (Պատրիարք Կ. Պոլսոյ 431-437) թղթին, որով սա նեստորի «Ավասակարնորդաբաննորամայն հերեսիութիւննը իմացնելով պատուէր կուսայ զգուշացնելի իրենց հօտը : Կ. Պոլսոյ հայրապետներէն եկած այս ազգարարութենքն էր յիշատակէն նաև Կորիւն որ կ'աւելցընէ թէ «ճշմարտահաւատ փառաւորի Սահակ եւ Մաշտոց ճշմարտահաւ փութով զայն 'ի միջոյ բարձեալ այխարհանեցն արտաքու իրեանց մերժեցնի : » Ուրիշ բան չէր կրնար սպասուիլ, այն նախարագլեկեռինի օրերուն, Հայ Եկեղեցւոյ վերակացուներէն որոնք սկիբքն Կեսարիոյ հայրապետներէն առած իրենց կրոնական ուսումնամութեան կութեամբ կատար կրոնական կութեամբ, Հայաստանի երկուքի բաժանուածն մէնքն աւելի պատճառ օւնին մեծ պատկանանքով եւ հապատակութեամբ նայելու Կ. Պոլսոյ հայրապետներուն եւ անոնց դրկած «երանելի պատզամ ններուն Վերոզրեալ պատասխանը Սահակի եւ Մաշտոցի՝ նահակիչ է այդ հու հապատակութեան եւ գրեթէ ծառայական խմարնութեան դէպ ի Կ. Պոլսոյ հայրապետն : Սահակ եւ Մաշտոց այս նամակին մէջ բնաւ չեն յայտ բերեր յոյն մաքեն ամորթ՝ ընազանցական նրբութիւններու մէջ խորամիւլու միտում, այլ ընդհակառակն այս պիսի վէճներէ խուսելով արգէն ընդունուած բանամեւերու «ամուր բերդ, հզօր աշտարակին» մէջ կ'ուցեն մնալ «փախստեայ անկեալք յանգիտութեան» : զիրք ու կացք՝ որ շատ լաւ կը ներդաշնակի մանաւանդ Մաշտոցի սպւյն հետ որ իսորուարդներ պրպատելէ եւ նրբութիւնն ներու թելլ որիրէ անելի հետամուտ էր հոգեւոր կենաքի գործնական բարիքը բերելու իր երկրին բովանդակութեանը : Նամակը հետաքրքրական է նաև պարունակելով Հայ եկեղեցւոյ պետերէն առաջին անգամ զրի առնուող հայաստանաթիւնը :

Գրալով Մաշտոցի սեփական գրական գործ-  
եկրուն, առաջին տեղը կը դրաւէ ատոնց մէջ  
անշուշտ Ս. Գրքի թարգմանութեան մէջ իր  
մասը որ բացորոշապէս լոկ Ասակաց Գրքը  
կրնայ Նկատուիլ, թէպէս Կորիին աւելի լայն  
առամբան մը կուտայ անոր բակով ։ Եւ ՚ի ձեռն  
առեալ այնուհեան . . . զաւետարանական  
արուեստն՝ ՚ի թարգմանեէ, ՚ի զրկել եւ յօւսու-  
ցանեէ։ ՚ Եւ յեթը ուրիշ անդ մը կ' ակնարկից  
Պղում երեւած աւելի վստահելի օրինակնե-  
րուն վրայէն Մահակի կատարած բարութե-  
նէն առաջ Մաշտոցի եւ իր օգնականներուն  
ըրած Ս. Գրքի ամբողջական թարգմանութեանն  
Կորինի այս հատուածը կ'արժէ ամբողջապէս  
մէջ բարելի երեւան հանձնու համար այն սխալ  
մէկնութեանը որուն կէտադրութեան սիալ մը  
ծնունդ տառած է, անճահ տեղ մը աւելորդ  
վերջակէս մը դրուելով (Կորիին Ժի 38-4). Այդ  
հատուածը պէտք է ուղղի գրուի սապէս.

« Ա Տակ Երանելւոյն Սահակայ զեկեղեցական  
գրոց գումարութիւնն՝ կանոնական բար-  
բառոյն ՚ի հայերէն զարձուցիւալ, եւ բագում  
եւս հայրապետաց սրբոց զճմարթիս իմսասու-  
թիւնն զարձեալ յետ այսորիի տուեալ հանդերձ  
եղանակաւ զյառածազոյն զյանկարծագիւտ զփու-  
թանակի զթարգմանութիւնն համաստէք ծչմա-  
րթիս օրինակօք բերելովք, եւ շատ եւս մեկ-  
նութիւն գրոց թարգմանեին : »

Պարբերութիւնը որ ապագէս պարզ եւ մակին  
ամբողջութիւն մը կը Կագոմէ, «իմաստութիւնն»  
բառին անմիջապէս յետոյ անտեղի վերջակէ-  
տով մը երկութի անդամաստուած է տապարու-  
թեան մէջ եւ իմաստը թիւրուած :

Կորիւնի յիշած երկրորդ գրական գործն է Մաշտացի «Ճառու յամախաղոյնս», դիրւապատւմն, չնորհազիքս, բազմազիմիս ի լուսաւորութենէ և ն' ի հվիթոյ զրոց մարգարէականաց . . . լի ամենայն ճաշակօք աւետարանաւկան հաւատոցն ճշմարտոթենան, յորս բազում նմանութիւնս եւ օրինակս ի՛ յանցաւորաց աստի, առաւելագոյն վասն յարութենական յուտիսն առ ի՛ հանդերձական յերիթեալ կազմեալ, զի հետարնիկար եւ զիւրահասոյցը ափմարտապանիցն եւ մարթնական իրօք զրաբելոցն լինցիցն, առ ի՛ սթափել եւ զարթուցանել եւ հաստահիմ առ ի՛ իսոսատացնալ աւետիմն քառակերտ»:

Նօտրագրուած բառերը իսկոյն կը մատենա-  
նչեն հանրածանօթ Ցանխապատում Գրքը,  
որ սակայն մեզի հասած է Գրիգոր Լուսաւորչի  
վերաբրութեամբ, աւանդութիւն մը որ իր Կողմէց  
կրնայ ցոյց տալ իբրև աստատութիւն Գրիգորի  
կենսագրութիւնը ընտան Ազաթանգեղոսի (Ճիկէ)  
մէջ գտնուած հատուած մը զիրթէ բառ առ բառ  
նոյն վերիինն ենտ, բայց արդի քննադատու-  
թիւնը չկրնար վարանի Կորինի, Բիւզանդի  
և Ազաթանգեղի մէջ հանդիպած թէ՛ այս եւ  
թէ ուրիշ բարդաթիւ սոյնօրինակ նման հատ-  
ուածներու ասիցն վճենելու թէ Ազաթանգեղոսն  
է (թէ՛թ մեզ հասած Ազաթանգեղոսն) որինակողը,  
եւ երրիմն իմաստ իսկամբար կը կիսուր կեր-  
պով: Զայս հաստատող ցոյցումներ չեն պակ-  
սիր, զոր ակայն երկայն Կ'ըլլար հսկ մէջ բն-  
ական մասնաւունք:

Յամակախառնամուրքն է  
Յամակախառնամուրքն ուրեմն պէտք է նկատենք  
Մաշտոցի գործը, միաբանն օգօթ. նիշչի և ու  
րի և ւրպապիր քննադատներու հետ, և մերժենք  
Գրիգոր Լուսաւորչի ընճայող աւանդութիւններ  
ո՞չ սակայն որովհետեւ Գր. Լուսաւորչի ատեն  
հայ զիր շգնուելուն, չի կընար սկզբնաբար  
յունարէն զիր առնուած ըլլալ և յևտոյ հայ զիր  
յօրինուելուն պէտք հայերէն թարգմանուած ըլլ-  
լալ, ինչպէս նոյն Գրիգորի վարդապետութիւնը  
(Ազգաթանգելոսի մէջ) կամ ինչպէս, օրինակի  
համար, Բիրզմանդ կը Կարծուի ըլլալ, ունանց  
համեմատ, այլ որովհետեւ գրքին մէջ ներփան  
նշաններու վկայութիւնը կը հակառակի Գր.  
Լուսաւորչի ներփանկութիւնը ըլլալուն, Ամ-  
բողջ ճաներուն լեզուն ո՞չ թէ նոր կրօնայիրի  
մը, նոր կրօն մը քարոզովի լեզուն է, այլ  
արդէն հաստատուած, ճանչցուած կրօնի մը  
ջատագովի, ուսուցիչի, որ հաստատցեններու  
կը խօսի. օրինակ մը շատերու մէջէն « Եւ  
նշանարք ոսկիրաց նոցա » (արբոց) փրկութեան  
շնորհք ընճայն ի ժողովս հաւասացիւց, որ-  
պէս անենեցուն է բացայաց: » Դարձեալ Ժէ,  
ճասոր մկուզ պարբեռութիւնը « Գրել ձեզ և  
ուսուցանել կամիմ, եղաբարք իմ եւ որդիք,  
զոր ի Գրիգորս աւենարանան՝ ծնայ, » աւելի  
կը պատշաճի Մաշտոցի բերնին, որ իր աւե-  
տարանուիդ գրծունէւութեամբ հողեւոր կեանքի  
նոր սլացք մը առւաւ: Խակ ա'լ աւելի նշանա-  
կիչ է ի. ճանին վերջաւորութիւնը որուն մէջ

Սրբակունի (հայ) թաղաւորներուն կը սպանայ պատփե երկնքէն, իրենց անզգաստութեան եւ մեղքերուն համար, իսկ իրենց ծառաներուն թառ եւ փառաւորում, Աստուծոյ աւելի հաճոյ կեանք մը ունենաւուն : « Զի՞ ՚ի Հայո ոչ ինչ մեծագոյն, եւ ՚ի Պարս։ քան զիրշակունեաց տոհմ, որ եւ յՄըրահամէ մերեցան ասա, նաև յամենայն ազդո թագաւորք երկրի՝ ըստ անսուտ բանին տեան ամենեցուն : Այլ եթէ ոչ զգաստանայցն ՚ի բարի, աւելի պատուհան ընկալցին ի Տեանէ, եւ ծառայք նոցս որ հաճոյ եղին Աստուծոյ, թագաւորեալք փառաւորեցն ՚ի տեստնէ . եւ նոքա պատմեացին յարդար իրաւանցն » Ժամանակակից դահանակից մը՝ հայ Արջակունի թագաւորի մը հասցէին ուղարկած այս ծանր սասով ու սպասանալիքը չիրնար բնաւ պատահածի Դրամանակակից մնէ Տըրքա զաքաւորին, որ իր գարձէն յետո ամենամիջը հաւասացեալ, որ իր, բարեպաշտութեան վերացն սիպահը մը եղաւ, նոյն իսկ Ազգաթագակողութիւն համեմատ « Քիթիսոսի աշակերտելոց խաչակիր զնիքին » հսեւելով, եւ աւետարանական վարդապետութեան մինչեւ վերջը հպատակ ու սատոր եղաւ : Ընդհակառակին բացայ յայս է յարմարութիւնը Մաշտոցի ժամանակակից զեղծ, թուլամորթ, հեղտասէւ Արջակունիին Արտօնաչիր, որվ երջապէս պայթեցոց նախարաներուն մէջ հետզնեսէ սաստկացոյ զըժգուհութիւնը եւ զզուանքը, ու կորսնենել տուաւիր գանձ, մինչ իր ծառաները (vassal, ինչպէս էին Սասանեանք՝ Արջակունիներուն) ա՛լ աւելի յառաջանալով՝ հասան ուժի եւ փառի կասարները :

Ցանախապատումի հառերը գարձեալ բնորոշ են Մերուպի ոգւոյն, որ հայ ժողովուրդին մէջ ներասիր հոգեւոր կեանքի մաքրապործ հուրը ծաւալել կը ճանի, եւ անոր բարեցիր, կացք ու զնացքը կարգաւորող գործնական իշրաքաներու շուրջը կը զառնայ, պարզ ու սրտին խօսու, հոգի կողով խօսքերով, քան սասուածաբանական եւ խորհրդաբանական պերճախօսութեան բարձունքը վերանալ : Եւ անշուշառացն էր կարեւոր Հայ ժողովուրդին զիմակալելու համար քիչ յետոյ Հայոց զիմին որոտացող մնե փոթորկին՝ եւ թագկարի զրա-

դաշտակման մոլեգին թափին : Առանց Մաշտոցի ու իր աշակերտաներուն, սասանած ընդդիմութիւն մը միայն սիրափ գտնէր Յագիկերտ, եւ անդամ մը որ Հայաստան զարգաշտականութեան մէջ հաստատուեէր՝ անշուշառ անոր մնած զանգուածին հետ պիտի ընկդմէր յետոյ մահմատականութեան մնե հոսանքին մէջ, ու հաղորդակից ըլլար մանմատականութեան յարող ժողովրդներուն վերջնական լճացումին :

Գ. ՓԱՄԱԿԱԿ

Յ. Գ. Մաշտոցի ժամանակակիցներուն անձանօթ մնացած կամ գէթ անդիշատակ թողած «Մեսրոբ» անունը, որ Խորենացին սկսելով յետին գրիչներ գործած են, իր բացատրութիւնը գտնել կը թուի Սոփերը Հայկականք Բ.ի. մէջ հետեւել պարերութեանէն « Իսկ ՚ի նորումն մեզ միայն չտրնեցան զիր յԱստուծոյ ՚ի ձեռն սրբն Սահակու որ խնդութիւն կոչի, եւ մեծին Մեսրովքայ արովքաւեսն անուանն » Սրովրէսաւեսիլ, հրեշտակակրօն, հրեշտակակերպ ծանօթ պատույ մակիրներ են երեւելի եկեղեցականերու, եւ Մեսրովք անուան մէջ սրովքէ տարրը ակնյայնի է « Իսկ Մեսրովք կոնյաց շնորած ըլլալ Մեծ-Սրովք, կամ ասորական աղջեցութեամբ Մար-Սրովք-է » ,



## ԽՈՐԵՆ ՆԱՐՊԵՅԻ

ԱՆՏԻՊ ՔԵՐԹՈՒԱԿՈՅՆԵՐԻ

Այս Թիէւն սկիւել կը հրատարակեն ողբացեալ Խորին նորպէից շարք մը անակի քերթուածները որոնք իր եկեղեցական մատուցնեն յետոյ Մղմերուն մէջ զանուած են և հաւասականաբար իր կեանքին վերջին շրբանին մէջ են արտօնուած : Եղողին ալ աշխարհաբար զրուած են, Սուեւք Հայկակունիք բանաստեղծն զարարուխան աշխարհաբար . Կան անոնց մէջ բանիք մը կոտորեն որ աեւի անբար բան քարինին զմանաւոր սկիւերները կերպեն, ոչ այս տերը զ ը նարեկացի միասիք քննուր թրւալացուց Աստուծանայ պատկերին առչեւ, այլ այս զոր Միքորը Արմանացի ո Յահնանէն թիկուանին աշուշականիկոնները հառաջեցին իրենց տաղերուն մէջ :